

ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԴԵՍ ԿԻՍԱՄՍԵԱՅ

Ա. Ռ. Ա. Զ. Ա. Բ. Թ. Ի. Խ.

15 Աեպսեմբեր 1890



ԿՈՍԱՆԴՆՈՒԹՈՒՆ
ՏՊԱՐԱՆ
ԳԱՐԵԳԻՆ ՊԱԼՏԱՍԼԵԱՆ

Փողոց Առշակն Համար, թիւ 14

1890

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ



1. ԱՆՁՆԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ Բարոյական տեսակետով: — Յարութիւն Աւանքան:
2. ՇԱՀՆԱՄԻ ԵՒ ՑԵՐՏԵՒՄ: — Յովի Ամենան:
3. ՊՊՆՁԻ ԳԱՐՈՒՆ ԹՈՒԱԿԱՆԸ ԵՒ ՏԵԽՈՂՈՒԹԻՒՆԸ: — Անտոն Թօփման:
4. ՔՆԵԱՐԿՈՒԹԻՒՆ: (Շարայարութիւն): — Գեղրդ Արդար Թէրզիպաշեան:

ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԴԻՍԱԿԻՍԱՄՄԱՅՈՒԹԻՒՆ

Առաջին Տարի

Թոհմ 11

15 Սեպտեմբեր 1890

ԱՆՁՆԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ

ԲԱՐՈՑԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏՈՎ,



Կետնքի պատմութիւնն ամենանուշիրական պարտականութիւնն մ'է . անոր արդելք ըլլալ, բնական տեւազաթիւնը կարճեցնել, այդ անձնասպանութիւն է :

Անձնասպանութիւնը կը նշանակէ այն գործազրւութիւնն որով մէկն իւր գոյութենէն ինքզինքը կը զրկէ . այնպիսի գործազրւութիւն մը՝ որով մէկն ազատօրէն եւ զիսութեամբ իւր գոյութեան դէմ կ'ամբաստանի հակառակ խելքի եւ մտքի, եւ աւանց ո՛ եւ է բնական եւ օրինաւոր պատճառի :

Նուիրական դատի մը պաշտպանութեան համար կետնք մը զոհելը Փիզիքապէս անձնասպանութիւն մ'է, իսկ բարոյական աեսակէտով ո՛չ . օրինակի համար, հայրենեաց եւ անմեղ զոհերու փրկութեան պաշտպանութեամբ համար կեանքը զոհելը բարոյական տեսակէտով անձնասպանութիւն չըլլալն աշխարհիս չորս ծայրէն իր անհերքելի ճշմարտութիւն ընդունուած է . այսպէս շատ անգամ ուռւս բանաստեղծք իրենց հայրենասիրական երդերու մէջ հրաւէր կը կարգան առ կորիճ զինուորս զոհել իրենց կետնքը հայրենեաց դատի պաշտպանութեան համար, եւ ո՛չ միայն ուռւս բանաստեղծք՝ այլ եւ ամեն ազգերու բանաստեղծք նուի-

յագործած են այդ մեծ զոհողութիւնն որ Փիզիքալէս անձնասպանութիւն կը կոչուի . յոյժ ի դէպ է աստ յիշել թէ Գաղղիոյ մեծ յեղափոխութեան ժամանակ երբ Ժիրօնէկններն (Girondins) Կիյեօթինի կը հրաւիրուէին , սոքա հետեւեալ տողերն երգելով եւ ուրախ սրտով մահը կը գըրկէին .

«Մահն վասն հայրենեաց
Բարձրագոյնն է բարի ,
Յոյժ նախանձու արժանի : »

Գալով ուրիշ մը փրկելու համար իւր անձը զրհելու մասին , երբ հասարակութեան մէջ տեսնութիւն այսպիսի սպարագոյներ , այդ անձինք հասարակութեան կողմանէ կը նկատուին որպէս մարդկային ազգի մեծ բարերարներ . լրտգրութիւնն առ հասարակ այսպիսի սպարագայներու մէջ թարգման կը կանգնի հասարակութեան , դրուատելով զոհուող անձին քաջագործութիւնն , որպէս է հրդեհի զարհուրելի ճիրաններէն անմեղ մը փրկել , ծովու խոր անդընդոց եւ անոր թուխ ալեաց ծոցէն խեղդամահ ըլլալու մօտէակ մը ազատել :

Սակայն այս կէտ զմեղ բուն խնդրէն կը հեռացնէ , վասն որոյ կը խոստանամ խօսիլ մասնաւոր յօդուածով :

Արդ անձնասպանութիւնը , բժշկական տեսակիտով , վայրկենական խենդութիւն մ'է , եւ այս վայրկենական խենդութեան մէջ կատարուած դործովութիւնը բառին ընդարձակ առմամբ անձնասպանութիւն կը նշանակէ . խկ գալով ա՛յլ պատճառներով եւ երկարժամանակեաց խելադարութեամբ վարակեալ խենդի մը գործած անձնասպանութեան՝ այդ չէ ճշմարիտ անձնասպանութիւն , զի անձնասպանութիւնն ա՛յն ատեն ճշմարտութիւն կ'զգենու՝ երբ անձնասպանը չունենար ո՛ր եւ է մտաւորական կարողութեանց խանդարումն :

Եւ այս անձնասպանութեան թուոյն օր ըստ օրէ սոտուարանալը կը ցուցինէ կեանքի անիւներու առջեւ անմաքառելի եւ անբառնալի արգելքներ , որոց առջեւ կը կենայ մարդկային կեանքի չընան . արգելքներ՝ որ արդի քաղաքական դրութեան եւ քաղաքակրթութեան սլսուղներն են , եւ որոյ արիւնով գրուած են ժամանակակից սրատանութեան շատ մ'էջերը :

Անձնասովանութեան վերքն այսօրուան օրս կանիրենայի դառնալ կ'սպառնաց մեզ, եւ կարծես թէ այդ տիտար փոխադրական յատկութիւն մ'ունի. բան մը՝ որ յերեւան կը հանէ օրինակի ազգեցութիւնը մարդ էտի վրաց, որ բնութենին խոկ նեմանող է, եւ որ ամենայսուի գործերէն նախ կը խորչի, յետոյ աստիճանաբար կը վարժարի, եւ օր մ' ալ, ապակոնուելով, կ'սկսի արածել անդ իւր միտքն ու սիրով:

Բայց ի՞նչ է արդին մեռնելու այդ փափաքն որ այսօր ամեն բանէ աւելի ի խոր տրամութիւն համակած է մարդկային միտքը:

Ի՞նչո՞ւ շատեր, կայտառ եւ քաջակորով երիտասարդներ, արթնամիտ՝ ազնուահնոգի եւ պարծանք իրենց ալեղարդ ծնազաց, հայրենեաց ժրաջան զաւակներ, կ'անդթանան իրենք իրենց գէմ երկաթով, կապարով, թունով, գետերու յարձանաց կամ ովիխանաներու անդնդոց մէջ, սուէպ սին սրածառով մը ամսւանոց, հօր, զաւկի, քալոքացոյ եւ այլ մորդ կային սրբազն պարտքերի խոյս տալով: . . .

Միթէ ցացնելո՞ւ համար է թերեւս որ խեղին ու միտիլ զձուձ պարզեւ մ'է, որ զմեզ ո՛չ թէ գերագոյն՝ այլ սոսրնագոյն կը կացաց ցանէ անսասուններէն, երբ ասոնք խոկ այդշափէ չեն համարձակիր անգթանալ իրենք իրենց գէմ:

Այլ, բա՛րէ, մենք այդ պիս մատճելով կարու չենք անտրդել մորզ էտիլ եւ ուրանալ նորա գերագոյն եւ ամենաբարձր իմացական զօրութիւնը. մենք կ'ուղենք ձնշել այդպիսի աղիտարեր տեսութիւններ, որք ապականելով եւը, մերժումն են ո՛ւ եւ է քալոքացին յառաջադիմութեան:

Եւ արգարեւ, եթէ անձնասպանութիւնը խեղի դէմ զործալութիւն է, ի՞նչով ուրեմն անիծել խելքը, ձիր ասուուածային, որոյ ուղեղ գործածումը գեր ի վերոց կը կացաց ցանէ զիմարդ բոլոր առեղծագործեալ իրերէ:

Անձնասպանութեան ցաւակի երեւոյթը բացառքելու. եւ գարմանելու համար շատ անգամներ նորա պատճառները խուզարկուեցան: Եւ որովհետեւ այս բանս սուէպ տեղի կ'ունենար նախակին Բրիտանացիներուն մօտ, ուղեցին հատեւցնել թէ գլխուոր պատճառը կիմայի ազգեցութեան մէջ պէտք է որոնել, եւ խելոյն, թեթեւ մաքեր՝ չափազանցօրէն փարելով Մօնղէ սքիէ օյի յայսմ մտոին յայտնած հանրածանօթ սկզբան՝ երբ մարդէտին այդ երկնից տակ ինքինքն անձնասպանու-

թեան կը մզէր , պատճառն այդ կապարէ երկնից կը վերագրէին . — ահա՝ ագէէ յառաջ եկաւ spleenը (*) իրբ դէղու գործան լինելով . միանգամայն հանդարտեցնելու համար դիւրագոհ հսդիները այդ վէրքի նկատմամբ , որով վաղեմի Անգլիան դժբաղդաբար նշանաւոր հանդիսացած էր :

Զանց ընելով ուրիշ շատ մը պատճառներ որ բոլորովին կարեւորութենէ զուրկ են , ըստ մեզ անձնասպանութեան պատճառները պարզապէս պատահական են . զոր օրինակ , աղախական յեղաշրջումներ , յորս դէպքերու արագ եւ յաջորդական փոփոխումը՝ բորբոքելով արկածեալ ատելութիւններ՝ միտքերը կը յուզուին , — անհանդարոս փառափրութեան մը խարէութիւնն , որ կը հալի կը մաշի փառաց եւ զօրութեան համենելու համար , եւ կամ կը գահավիժի անյուսացեալ բարձրութիւններէ , — յանգուգն ձեռնարկութեանց մասաւանձութիւնը , — թշուառութիւնն՝ որ կը հեծէ կամ փառաւոր ապարանց ոսկեծոյլ առանելուն ներքեւ , կամ խրճիթին եւ կամ պատուաւոր քաղաքացին բնակարանին մէջ :

Դեռ աւելի հեռուն մղենք մեր ակնարկը , մօտէն հարցնենք մարդկային հոգւոյն , եւ պիտի տեսնենք որ նա մեզ սիստի պատասխանէ թէ ըստ ինքեան հաւատքի թերութիւն մ'է , սպակոս կամ թերուկատար ծանօթութիւն անձնական պարուց , որով այն բազում եւ զանազան միջոցներուն՝ որոց պարտիմք հետամուտ ըլլալ կամ փորձել հետամուտ ըլլալու՝ կատարեալ ակարութիւն , սկեստիկեանութիւն ամեն գեղեցիկ , վեճմ , ուուրբ եւ անմահ բանին մէջ որ կը դրդէ մարդկան մեծագոյն մասը յսկցի դեմ , իւր կենաց դէմ գործել տալ :

Ի մի բան՝ անձնատանութեան առաջին եւ հարկաւ որ պատճառը պէտք է փնտուել կրօնքի հիմնական սկզբունքներու տգիտութեան եւ կամ բացակայութեան մէջ . սկըզբունքներ , կ'ըսկմ , որք՝ կենաց փոթորկալիք պայքարին կամ ամենածանր զրկմանց , վշտերու բազմութեանց եւ որտութեանց մէջ՝ աղքատին ու բախութիւնը , վշտացելոյն

(*) Spleen (ըսկիին) , անգլ. բառ մ'է , որ կենաց դէմ զգուանք կը նշանակէ , եւ որոյ հետեւանքը անձնասպանութիւնն է . այս բառս ամեն ազգ այսպէս անփոփոխ կը գործածէ :

միսիթարութիւնն են , մատնանիշը նեկը մի առավայ կետնք , որոյ , — ինչպէս կ'ըսէ նաեւ Թ . մրտնդլէն , — պատրաստութիւնն է ներկայ կեանիլ , եւ որոյ մէջ երկրիս վրայ տիրապետող անկարգութեան բացարութիւնն եւ արդարացումն պիտի գանուի , — քանզի , լուենք Ռուսոյի հետ , կեանիլն նետ ամենայն ինչ չաւարտիր , մանուամբ ամենայն ինչ ի կարգի կը մենի :

Եւ յիրափի գիտազութեան արժանի է որ անձնասպանութիւնը գրեթէ անծանօթ է , նահապետական գրութեամբ վարեալ ազգերու , եւ այն ժողովրդոց որ կ'ապրին գեռ Ժուտնդական կրօնքի ազգեցութեան ներքեւ , մինչդեռ իրեւ խոտան մի տունկ արմատ ձգած է անդ՝ ուր ախար բարոյից եւ սովորութեանց հետ մարմնամալով , վկայ է անդ տեղի ունեցած պարտի զգացման պակասութեան :

Այս' , սպարագի զգացման սպակասութեամին է որ սիրահար կինը յաւիտենական գիշերին սառուցեալ շանչը կը կոչէ թոռմեցնելու . Համար իւր զարնային բատրագեղ հասկը , կոմը ընտանեաց հայրն իւր կենաց վերջ կու տայ , որնու ցանել չկարենալուն համար իւր զաւակունքը , — մին կամ միւսն առ ոսն կոփելով ընտանեկան սուրբ սէրը , ուստի կը ծագին իրարու զաւգահատասր ուրիշ սպարագեր :

Թո'զ նախահոգացուի ուրեմն , մի առազջ կրթութեան միջոցու , մշակել եւ արմատացնել հոգիներու մէջ ձշմարխան պարտի զգացումն , եւ հեռացնել այն ամեն պատահական պատճառուներն որք ընդհակառակն կը մոլորեցնեն զմարդկամ կը խեզդեն , որպէս ապականորսար գրականութիւնն , սուտ իմաստափրութիւնն , որ կ'ուրանայ զՍոտուած եւ զանմահութիւն հոգւայ , եւ այլն . ամենքն ալ զործիք զգացումները գրգռելու եւ անրարցականացնելու զմարդ :

Շատ յարմար կը դատինք աստ քաղաքագիտի մը հետ տալ հրաժեշտ — « Վշտերուն՝ որ կ'ասորնացնեն եւ չեն սըրբացներ , — բանահիւսական կայծին՝ որ կը փայլի եւ չբարբոքիր , — ծաղրարար իմաստափրութիւնն որ կը լուծէ եւ չգիտէ վերսատին բաղադրել , — բանաստեղծութեան՝ որ կ'ուզէ ազգել ի մեղ անյուսուրիւնն ոյնպիսի իմն եղանակաւ ուր մեղ համար զոհիւն մի ընդարձակ ասպարէզ կայ , — ... — հրաժեշտ եսութեան ցաւոց եւ խնդութեանց : »

Վանենք ուրեմն այն իմաստափրութիւնը՝ որ կեանք

անտարբերութեան բանաձեւի մը վերածեց, — այն գրականութիւնը՝ որ յուսահատուրեան երդի մը փախեց կետնքը, որ յանցանքին խորան բարձրացուց բաժնելով զայն առաքինութենէ եւ յորջորջելով զիւցազնական բացարտութիւն։

Թո՛ղ մեր այս զօրաւոր սկզբանց վրայ հիմնուի հասարակաց եւ ասանին կրթութիւնն, եւ այն տառն պիտի քաշուին մարդիկ զիջոնելու խորհրդոց եւ թելագրութեանց յետին ծայր մղուած եսուրեան, ինչովէս որ կ'անուանէ անձնապահութիւնը երեւելի գաղղիացի մը։

Եւ ճշմարփան բաելով մարդ լինելուն անարժան են անձնասպանները, քանզի բոլորապին կը մոռնան մարդ բլլանին, ուրանալով խելքն ու միտքը։ Տանգէ կը մերժէ նոցա, իւր Գծովարին մէջ, ո՛չ միայն մարդկային՝ այլ լինչեւ անդուն անասնային կերպարանն խակ զանանք ի բայս կը չըց։

Յարայակելի

ՅԱՐՈՒԹԵԻՆ ՈՒՆՃԵԱՆ



ՇԱՀՆԱՄԷ ԵՒ ՖԻՐՏԷՒՍ

— ♫ —

Սպազրութեան վրայ երկասիրած յօդուածներէս յեաց մտադիր էի Պատիերի յարդոց ընթերցալաց ընծայել յիշեալ գրութեանց չորսթենէ ազատ նիւթ մի։ Գտի զայն ընդ հուպ, բայց հիւմնիութիւնս արգելք եղաւ տառջալրութիւնս անմիջութէս կատարելու։ Այն ինչ առազջութիւնս վերահաստակեցաւ, եռանդեամբ աշխատեցայ եւ կը ներկայեմ ահա վասատկաց արդիւնքը։

Սրարերէն լեզուի վրայ համառօտ տեսութեանս մէջ յիշեր եի զնահնամէ, որ Ասիական ժաղավրդոց հոյտեալ երկասիրածիւններէն մին է։ Այս գիրք, որոյ հեղինակն է պատրակական հոչակաւոր բանասանեղծը Ֆիրակէւս, ոտանաւոր պատմութիւնն է թագաւորաց Պարսկաստանի, սկսեալ Քիւմիրսէ մինչեւ Սարակինստաց տիրանալն այս երկրի ի 636, այս է 3,600 ապրուան ժամանակամիջոց։ Ոմանք զայս վէտ իշխական Արեւելից յորջարջեր են։ Այս գիրք աւարտեցաւ ԺՄԿ գալու մէջ։ հաւաքածոյ մէ է այս երկրի աւանդու-

Թիւններէն եւ վիպերէն, ուստի կը յաճախեն յայնմ գիւցազնական արկածք, գործք քաջութեան, եւն: Առաջին կարգի երկասիրութիւն կը համարուի յԱրեւելս իւր աեսակին մէջ: Հակառակ պարակական ուստոցիկ ոճոյ, Թիրտէսի ոճը բազդատութեամբ պարզ է եւ ունի եւրոպական քերթողաց կորոյի ու չնորհքը: Նորա տաղերը ներգաշնակաւոր են եւ չկան յայն բիրա դարձուածներ: Պարսկական բանաստեղծից գուցէ ամենէն քաղցրաբանն ու փոեմնէ: այս ոսոյգ է զի վիպատանական մասին մէջ գերազանց է եւ լեզուն գիւրահասկանակի: Շահնամէի հեղինակն հասարակօրէն Հոմեռոս Արեւելից կոչուած է: ոչ թէ Թիրտէս հաւասար է Հոմեռոսի, այլ իւր հայրենեաց մէջ իւր աեսակինն կատամամբ առաջնակարգ է: Ֆիրտէս քերթողահայր է Պարսից, որպէս Հոմեռոս հայր է հելլն բանաստեղծից:

Արկածից մէջ, որ կը կազմեն զՇահնամէ, զլիսաւոր գիւցազն է Ռիւսթէմ: Սա ծնաւ Մինուշինի թագաւորութեան ժամանակ: մատնութեամբ սովանուեցաւ Կուզմասի (Վըտտապ) թագաւորութեան ժամանակ՝ ակամայ զՄինուշար սպանելուն համար: Մի քանի հարիւր տարի ապրեցաւ: իւր եղբայրը Զուիրա՝ իրեն հետ մեռաւ: Ռիւսթէմ որդի է Զալի, որ ապրեցաւ յետ մահուան սրբւոյն: իւր անձնաւորութիւնը կը նշանակէ ոյժ, քաջութիւն եւ աստուածալութութիւն: կը յորջորջն զնա Հերալիկս Պարսից: Եօթը քաջագործութիւն կը վերադրուի իրեն, մինչդեռ Հերակլէս տասներկու վաստակոց տէր է: Ռիւսթէմի քաջագործութիւնք հելլէն գիւցազնոյն նման այլաբանական չեն: Նորա գործերն են սասակումն գաղոնաց եւ մորտ ընդդէմ կախարդական ձեռնարկութեանց: Ռիւսթէմ առանձին կը մարտնչի՝ Ռոբուշ անուն ձիուն վրայ հեծած:

Անցնինք հիմա հեղինակին կենտագրութեան: Սակաւ տեղեկութիւն ունինք էպիւլ Քասիմ Թիրտէսի վրայ: Ծնաւ յ950, ի Թուս, Խորասանի մէջ: Ումանք կարծեն թէ անունն էր Հասան, եւ հօրն՝ Խաչակը Շէրիֆ Շահ, որ էր պահապան կալուածոց կուսակալին Թուսի:

Եէզմիրտ (Յաղկերտ), վերջին թագաւոր Սասանեան հարցասութեան, հաւաքել տուաւ մեծաւ ոչխատութեամբ Պարսկաստանի եւ նորա վեհապետաց վերաբերեալ ամեն ժամանակագիրք, պատմութիւնք եւ աւանդութիւնք, սկը-

սեալ ի Քիիւմէրսէ , եւ կողմեց այն դիրքն որ կը կոչուի Մի՛յր-իւշ-Միւշիւշ կամ Պուրահնամէ : Երբ Մահմետականք եկան ի Պարսկաստան՝ գտին զայս գիրք ի մատենագարան Եկզմէրսի : Պատմութիւնն շարունակուեցաւ ապա մինչեւ սարս Ժամանակը : Տասներորդ գարուն մէջ Պարսկաց թագաւորներէն մին հրամայեց Տուքիքի տաղաչափութեամբ դրել այն ընդարձակ վէպը , բայց սա երկու հազար տող միայն կրցաւ գրել , զի իւր գերին սպանեց զինքը : Այնուհեաւ նմանորինակ փորձ չեղաւ մինչեւ մետասաներորդ դար : Սուլթան Մահմետ (*) , այն մեծ աշխարհական , որոյ թագաւորութիւնը կը տարածուէր Տիգրիսէն մինչեւ Գանդէս եւ Թաթարատանի լեռներէն մինչեւ Հնդկաց ծովը , մասով բայց Պարսկաց թագաւորաց պատմութիւն մի գրել տալ , եւ պատահմանի գտաւ զՊութանամէ , որոյ գոյութեան անտեղեակ էր : Այս դիրքէ ընտրեց եօթն վիպ , զոր տուաւ եօթն քերթողաց ի տաղաչափել , որպէս զի իւրաքանչիւրին արժանիքը կարող ըլլայ գնահատել : Էնսարի բանաստեղծը յաղթող գտնուեցաւ եւ արքայն իրեն յանձնեց Պութանամէն դրելու պաշտօնը :

Ցայնմ ժամանակի Ֆիրաշէւս ծագիէր ի թուս : Լսէր էր այս պատմութիւնը գրելու համար եղած փորձերը : Խնդրելով գտաւ օրինակ մի Պութանամէի եւ յարատեւ ճգամբք տարատեց ընդ հուալ մտոն մի : Այս երկասիրութիւնն ունենուրեք մեծ ընդունելութիւն , գտաւ , եւ Սուլթանը լսելով նորա համբաւն՝ հրաւիրեց զնա յիւր արքունիու : Ֆիրաշէւս մայրաքաղաքին մօտենալով , կ'անցնէր մի պարտէզի քովին ուր էնսարի , էտիշտի եւ ֆուրոքի բանաստեղծները նստած դինի կը խսէին : Ի նոցանէ մին տասաց՝ որ զինքը չէին ճանաչէր . «Եթէ սա հոս գայ մեր ուրախութիւնը պիտի խանդարի , հալածե՞նք զնա : » Բայց այլք չհաւանեցան եւ ընտրեցին յաղթել նմա գիտութեամբ : Որոշեցին զրուցել ուսանաւոր մի՝ յանդելով զայն այնպիսի բառով որոյ երկու նոյնայցանդ

(*) էսպիւլ Քասիմ էլմին-է-Տէվլէ . սա ընդարձակեց Թագաւորութեան աահմանները , ստացաւ՝ Թուրքատանի իլէր խանէն՝ Խորասանի Թագաւորութիւնը յ999: Աշխարհակալութեամբք բայնածաւալ աշխարհի մի տէր եղաւ : Արքունիքն հաստատեր էր ի Պալք եւ ի Կազնա : Մեռաւ ի 1028 կամ ի 1030 :

բառեր միայն գտնուին լեզուին մէջ . «Հուանականարար ,
տաէր մին , պիտի տագնապի , պիտի չգանէ չորբորդը եւ
պիտի հեռանայ աստի : » Աւստի հրաւիրեցին զֆիրտիւս . ող-
ջոյնք վախտնակուելին յետոյ , ըրին տուաջարկութիւնը զոր
ֆիրտէւս ընդունեց եւ վարձէն յազմական ելաւ : Ահուա-
սիկ քառեակը .

(Էնսարի)	چون عارض تو ماہ نباشد اروشن
(Էսիկի)	مانند رخت کل نبود در کلشن
(Ֆիւրօրի)	میزکاند کندر همی کند از جوشن
(Ֆիրտէւս)	مانند سنان کیو در جنک بابشن

Չիւն արիզ թուման նէպաշէտ բուշէն
Մանէնատի բուխէթ կիւլ նէպուտ տէր կիւլշէն
Միւժկեանէտ կիւղէր հէմի քիւնէտ էղձէվշէն
Մանէնատի սինան կիով տէր ձէնք պա բուշէն :

զոր կարեմք թարգմանել ստովէս .

Փայլ երեսացդ յազմէտ լուսոյ ճաճանչից .
Վարդ խուարփի ի տես գեղայ քո այտից .
Կայծք աչաց քոյ խոցեն բազրահմն կրծից .
Դէմ բուշէնի ի մորտ կիով զերդ նեափի :

Զարմացան յոյժ թէ օտարականն ի՞նչոլէս դատու իսկոյն
չորբորդ յանդք , եւ որավշեաւ աեղեակ չին կիովի եւ Յու-
շնի դէպքին , հարցուցին թէտ տատի քաղեր էր զայն : Ֆիր-
տէս պատմեց այն վէպն որ գրեալ էր ի Պօութաննամի :
Յայնժամ մեծ յարդութեամբ ու մեծարանօք պատուեցին
զնու եւ նորա հանձարոյն վրայ աւելի համարա մ ունեցան
երբ նա հմառաթեամբ ճառեց զանազան նիւթոյ վրայ : Աւս-
տի գովեստիւ խօսեցան զնանէ առ Սուլթանն , եղական
անշահասիրութեամբ , որոյ օրինակին դառն որեք կը հե-
տեւին գրագէտք :

Կը պատմուի թէ երբ Ֆիրտէս ներկայացաւ ինքնակա-
լին , սա հրամացէց իրեն մի քանի ստանաւոր զրուցել յան-
պատրաստից , եւ Ֆիրտէս անմիջապէս տասաւ :

Ի խանձարուբս չրթունք մանկանին քնքոյչ
Բուրեալ իւր մօր ստեանց հիւթովըն անոյչ
Նախ ի թոթով տաեն զանուն Մահմատի :

Այս ստղերը Սուլթանին հաճոյ անցան եւ հաստատեցին
նորա հանձարին վրայ ունեցած համարումը :

Երբ Ֆիրտէւս ի Կազնա հասաւ , բոլոր ժողովուրդը կը
գովէր էնապարիի երկասիրութիւնն , յարում բանաստեղծական
ձեւ առւեր էր Ռիւսթէմի եւ Զօհրապի վիպաց : Արքունեաց
մէջ արտող բանաստեղծական ձաշակէն քաջալերեալ , Ֆիր-
տէւս սկսաւ շարագրել Իսֆէնտիարի եւ Ռիւսթէմի ստան-
րազմաց պատմութիւնն : Յետ աւարտելոյ զայս երկասիրու-
թիւն յարմար ասթի կը սպասէր զոյն թագաւորին ներ-
կայացունելու համար : Երբ տեսաւ՝ Սուլթանն սքանչացաւ
գրութեան վրայ եւ անմիջապէս հրամայեց նմա աւարտել
ամբողջ Պօսթաննամէն . հրամայեց միանդամայն իւր գլխա-
ւոր նախարարին վճարել նմա հազար Արաբալ ոսկի իւրա-
քանչիւր հազար տունի համար : Պատուեց նաեւ զնա Ֆիր-
տէւս(*) անունը տալով նմա , վասնզի « Սփուեալ էր նորա
զերկրանս արքայութեան յարքունիս իւր » : Էնապարի եւս
վեհանձնութեամբ ծանեաւ Ֆիրտէւսի հանձարոյն գերա-
զանցութիւնն եւ աւանց վշտանալու թողաւց ձեռնարկն :
Երբ ժամանակն եկաւ՝ նախարարն ուզեց վճարել հրամա-
յուած գումարները՝ մինչ Ֆիրտէւս կը շարունակէր գրու-
թիւնը . բայց ստ ընտրեց ստանալ վարձքն յետ աւարտելոյ
ամբողջ երկասիրութիւնը , վասնզի ի բազմաց հետէ կը փա-
փառէր կարեւոր ծառայութիւններ մատուցանել իւր ծնըն-
դավայրին :

Առաջին նախարարին ի պատիւ քերթուածներ աշխատա-
սիրեց , այլ ոչինչ գրեց Աետրի համար , որ արքային սիրելի
էր : Սա նախանձելով եւ վայրանալով՝ ամբաստանեց Սուլ-
թանին զՓիրտէւս , ասելով թէ նորա գրութեանց մէջ կային
ուզիլ հաւատոյ գէմ ստղեր , եւ թէ բանաստեղծն կեղծաւոր
իմաստանէր եւ անհաւատ էր : Սուլթանն յոյժ բարկացաւ .
Փիրտէւս՝ ինքզինքն արդարացունելու համար արքային ներ-
կայացաւ , ոտքն ինկաւ եւ բաղոքեց եղած զրսարտութեանց
դէմ . բայց թագաւորը չհաւատաց խօսքին : Քերթողն անձ-
կութեան մէջ մնաց ի Կազնա , ուր թէ սկիտեւ կը շարունակէր
զերկասիրութիւնն : Հակառակ իրեն դէմ եղած զրսարտու-

(*) Ֆիրտէւս դրախտ կը նշանակէ :

թեան, Ֆիրտէւսի համբաւն յօյժ տարածուեցաւ ժողովը գեան մէջ, որ մեծապէս կը մեծարէր զնա:

Ուստի քաջալերեալ՝ յարատեւութեամբ շարունակեց ձեռնարկն: Ամեն կողմէ ընծայներ կը տեղային: Շահնամէն հուռկուրեմն աւարտեցաւ: Կը կարծուի թէ այս երկասիրութիւնն երեսուն տարուան մէջ գրուած ըլլայ: կը պարունակէ 6,000 տուն: Սրբայն սքանչանալով մարդկային հանճարին այս հոյակապ արտադրութեան վրայ, եւ գոհ լինելով հովանաւորած ըլլալու այն երկասիրութիւնն որ պիտի անմահացունէր զիւլ անուն, հրամայեց տուլ հեղինակին փղի մի բեռ ուկի: Բայց բանաստեղծին սիներիմ թշնամին՝ անյագ վրէժխնդրութեամի: կը խնդրէր նորա կործանումն: ուստի՝ փոխանակ հրամայուած ոսկոյ՝ զրկեց 60,000 տիրինմ արծաթառ Ֆիրտէւս, որ այն պահուն բաղնիք էր: առ այնքան զայրացաւ զի 20,000ը տուաւ բաղնապետին, 20,000ը զովացուցիչ ըմակելիք մատուատկողին եւ մնացած 20,000ը՝ արծաթը բերող գերոյ: «Թող գիտնան, տասց, թէ չեմ փոխանակեր տիրինմ ներով եղած վարձատրութեան հետ երեսուն տարուան վստառկով յառաջ եկած մի երկասիրութիւն:» Երբ արքայն իմացաւ զայս, շատ զայրացաւ պիրէի պաշտօնէին դէմ, որ յաջողեցաւ ինքինքն արդարացունել եւ ամեն յանցանքը բանաստեղծին վերագրեց: Սուլթան Մահմուտ, առանց ոտուգելոյ եղած զրադառութիւնը՝ հրամայեց երկարուգ առաւօտուն մեռցունել զՖիրտէւս մի փղի ոտից ներքեւ: Քերթողը զարհուրեցաւ երբ լսեց զայս վըճիռ մահուան: գնաց, գարձեալ արքային ոտքն ինկաւ, գութն հոյցեց եւ զրուցեց միանգամայն գեղեցիկ քերթուած մի՝ արքային փառաց վերայ: Թագաւորը գթալով եւ նորա անզուգական հանճարին համար՝ յետս կոչեց մահուան վըճիռը: Բայց Ֆիրտէւսի վէրքն անբուժելի էր: ուստի ձեռքն անցուց Շահնամէի օրինակը զոր արքային ընծայեց գեղեցիկահւու եւ հանճարիմաստ երգիծական քերթուած մի յաւելով յայն, եւ փախաւ անմիջապէս յարքունեաց: Աողաւինեցաւ ի Պաղստատ, ուր մեծ սիրով ընդունեց զինքը Խալիֆի էլ Գատէր Պիլա, ի պատիւ որոյ քերթողն յուել եւս հազար տուն Շահնամէի եւ որոց համար ստացաւ պատմուճան պատուոյ եւ 60,000 տիրա: Նոյն քաղաքին մէջ աշխատանսիրեց քերթուած մի եռասուփ մակդիրով:

Կ'ըստւի նոեւ. թէ յետ խոյս տալոյ իւր երկրէն, Ֆիրտէւս ժամանակ մի կեցած բլայ ի տան կալիւ էլ Մատթիհ, որ գրավաճառ էր ի Հէրաֆ: Սուլիթան Մահմաւա որսնել տուաւ զնա ամենառեք. զայս լսելով Ֆիրտէւս տիրութեամբ վերագարձաւ ի Թուս. բայց անդ կեանքի ապահովութիւն չտեսնելով՝ լածնուեցաւ իւր ազգականներէն եւ բարեկամներէն, եւ աղաւինեցաւ ի Ծիւսթեմատր: Կոստկալը սիրով ընդունեց զնա եւ առաջարկեց տալ նմա 160 մագուշ ոսկի եթէ հանէր ի Շահնամէէ երդիծական քերթուածք. Ֆիրտէւս, առեն, ընդունեց առաջարկը, հանեց այն առանաւորներն, եւ յետոյ վերագարձաւ ի Թուս, ուր աննշան կերպով մնաց ու խոր ծերութեան մէջ մեռաւ:

Կը պատմեն նաեւ թէ Սուլիթան Մահմաւա խմացաւ տալ իւր սիրեկի պատօնէին խորհութիւնն, որոյ անդութ հալածանքն ընդդէմ անմեղ քերթովին իւր արքունեաց համբաւոյն միասներ էր: Բորբոքեցու բարկութեամբ եւ հալածեց ի սպառ զյանցաւորն յարքունեաց: Եղած անիրաւութիւնը դարմանելու համար յզեց անմիջապէս 60,000 տինար եւ փառաւոր պատմուճան մի առ Ֆիրտէւս, որ չկրցաւ վայելեց յարթամակն: Եղբարցը տանը մեռեր էր ընծայներուն ժամանելին տուաջ: Սակայն իւր ընտանիքը ճշգիւ ծախսեց այն դրամը բարեգործական ձևնարկներու համար յոր մըտագիր էր քերթովն յիւրամ կենդանութեան:

Այս յետին հանդամանքը տաղբեր կերպով եւս կը պատմեն: Սուլիթան Մահմաւա, առեն, իւր ի Հնդիկս ըրած արշաւանքներուն միայն ժամանակ լսեց իւր նախարարին արտասամելն իւր դործոց վերաբերեալ գովարանական հատուած մի ի Շահնամէէ. յիշեց զֆիրտէւս եւ ցաւօք խորհելով անիրաւութեան վերաց որ եղած էր նմա, հարցուց թէ ի՞նչ եղեր է. նախարարը պատասխանեց թէ խոր ծերութեան մէջ է եւ թէ հիւանդ ու աննշան կապրի ի Թուս: Արքայն իսկայն հրամայեց արժանի ընծայ մի յզել նմա: Բայց այն պահուն յարում ընծայաբերք Թուսի գոնին կը մանէին, նոյն գանէն կ'ելնէր դադաղ մի յարում ամիսավեալ էր հրաշակաւոր քերթովին մորմինն: Յուղարկաւորութեան հանդիսէն յետոյ՝ ընծայն տարին քերթովին քրոջն, որ տաց մերժելով. «ի՞նչ ընկեմ արդ ոցս գանձ:»

Մեծին Ֆիրտէւսի կենաց վեցոյնշեալ հանդամանք մկայն

ծանօթ են մեզ : Կը թուի թէ շատ ծեր մեռած ըլլայ , քանզի երդիծական քերթուածին մէջ եօթանասուն տարեկան լինելը կը յայտնէ : Հաւանականաբար տասը տարի բնակեցաւ ի Պաղասո՞յ յետ խոյս տալոյ ի կազմայէ , որով առ նուազն ութուն տարեկան մեռած է : Ցիշեալ քերթուածին մէջ յաճախ լսուած է թէ Շահնամէն երեսուն տարուան մէջ գըրուեցաւ . ուստի կը հետեւի թէ սկրած է զայս երկասիրութիւն յաւաջ քան զգահակալութիւն Մահմուտի , վասնզի սա տասն տարի միայն ապրեցաւ յետ մահուան Ֆիրտէւսի եւ թոգուորեց եւեթի երեսուն եւ մի տարի : Ի՞նչ եւ իցէ , այս պարագայն տակաւին լուսաբանեալ չէ :

Ֆիրտէւսի գերեզմանն է ի թուու . բազմտթիւ ուխտուորներ երթան անդ : Կը պատմեն թէ Շէյխ էսլիւլ Քասեմ Խօրքոնի մերժեր է մեռելոյ ազօթքը Ֆիրտէւսի մարմնոյն վրայ , պատճառելով թէ սա շատ գովեստներ զրեր էր կրակապաշաներու վերայ . բայց հետեւեալ գիշերն ի աեսլեան երեւեցաւ նման Ֆիրտէւսի գրախատի փառօք փառուորեալ . հարցուց նման թէ ո՞րպէս արժանացեր էր այն երանութեան . քերթողն ասաց . «Այն տողերուս համար յորս գրուագեցի զմեծութիւն եւ զմիւութիւն Ասուուծոյ :»

Չեմ ուզեր աւարտել աւանց յայտնելու թէ Ֆիրտէւսի հոյական երկասիրութիւնն այժմ իսկ մեծ յարգ ունի Պարսից մէջ , եւ թէ Շահնամէի մէջ պատմուած արկածներէն բազում հատուածներ կը քաղսուին ամեն առթիւ մէջ : Այս գիրքը ժողովրդեան այնքան սիրելի եղած է զի անհամար են նորա օրինակներն , յորոց սմանք ո՞չ միայն հիանալի գեղագրութեան օրինակ են , ոյլ զարդարեալ են եւս գունաւոր եւ ձարտարակերտ պատկերներով , որ կը ներկայացունեն երկասիրութեան գլուաւորագոյն գէպքերը : Շահնամէի այսպիսի ձեռագրի գինը մինչեւ հարիւր սոկոյ կը հասնի : Ի Հնդկաստան եւ ուր որ պարսկական լեզուն կը մշակուի Շահնամէն մեծապէս յարգուած է . բայց աւատել կը ձանչնան զայն ձարտարահեաս համառօտութեամբ մի ի նոյն լեզու արտքեալ ի ձեւն Շիշիր խանի ի 1063 Հիճրէթի թուականին : Բնագիրն աննուազելի փառքալ մեծարուեցաւ ամբողջ ութը զար , այն աշխարհաց մէջ եւս ուր օրինակութիւնը մեծ ձախոսի կը հաստարուին , ի հաստատութիւն մարդարէւութեան քերթողին որ գուշակեց թէ տաղերը պիտի անհնահանան :

ՊՂԱՆՁԻ ԴԱՐՈՒՆ ԹՈՒԱԿԱՆԸ ԵՒ ՏԵԽՈՂՈՒԹԻՒՆԸ



Պղինձը Փիւնիկեան ծագումն ունենալով՝ նոյն այս ծագումն կը բառէ սահմանելու Պղնձի դարուն թուականը եւ տեւողութիւնը։

Սակայն պէտք չէ այս թուականը չփոթել մեր ժողովածոյից մէջ եղած պղնձէ առարկայից թուականին հետ, որովհետեւ անոնց շատերը տմէն ժամանակի կը վերաբերին։ Այս թուականիս տեսակէտով՝ նկատի առնուելիքն միայն սուրերն, դաշոյններն եւ ընդհանրապէս վնասովական զէնք են։ որովհետեւ արդարեւ աստիճանք վերաբերիլ չեն թուիր ո՛ր եւ իցէ ճշմարտապէս պատմական քաղաքակրթութեան ժամանակի մը։ Սաոյզ կ'երեւի որ Հոռվմայեցւոց սուրերը երկաթեայ էին, գէթ Քրիստոսի թուականէն երկու դար առջուընէ սկսեալ։

Սովորաբար հոռվմէտական առարկայից հետ մեկտեղ սղնձէ զէնք չեն գտնուիր։ սակայն այս կանոնս բացառութիւններ ունի։ ի Հէյյի, (Heilly) Ապգիլի⁽¹⁾ մօտ (Abbeville) կիզահողյ բովի մը մէջ գտնուեցաւ 1801ին պղնձէ սուր մը մարդու եւ ձիու կմախքով Կարտակալլա կայսեր պատկերը կրող չորս գրանց հետ։ Դարձեալ նոյն քաղքին քով ի Բիքուինեի (Picquigny) մէջ նոյն մետաղէն սուր մը գտնուեցաւ, նաև Մաքսենտիոս կայսեր պատկերը կրող քանի մը գրանց հետ էր։

Սխալ է ուրեմն ըսել որ հոռվմէտական կահուց եւ կազմածոց հետ երբէք պղնձէ զէնքեր գտնուած չեն, բայց եւ այնպէս այս ալյայտնի է որ սոյնպիսի գիւտեր սակաւագիւտ են։ Եթէ Հոռվմայեցիք պղնձէ զէնք գործածած ըլլային, պէտք էր անշուշտ ուրիշ ո՛ր եւ իցէ տեղէ աւելի իրենց երկրին մէջ զայնս գտնել։ արդ ամբողջ Խոտալիոյ մէջ միայն վեց հատ գտնուած է անոնցմէ, մինչդեռ յիռլան-

(1) Abbeville. թղ. ի Ֆրանսա, Բարիզէն 157 մզոն, հեռի դէպ ի Հիւս. արեւմ։

տիտ ե՛ի Դանիա , ուր Հռովմայեցիք բնաւ չմտան , հարիւ-
րաւորներով կան :

Հռովմայեցւոց երկաթեայ սուրեր գործածելուն մէջ
ուրիշ ապացոյցն ալ սա է որ Երկար անունն իրենց համար
սուրի նշանակութիւն ունէր :

Դիտելի է նաև որ Հռովմէական պղինձն մերինին բա-
զագրութիւնը չունէր , լուծմունքն (analyse) յայտնեց թէ
անոր մէջ կապար կար : Արդ , մեր սուրերը , ինչպէս նաև
պղնձի գարուն համարուած կանք միայն կարմիր պղինձ
(cuvire) եւ անագ կը պարունակեն : Ուրեմն երկու ժա-
մանակներու սուրերաց մէջ ո՛ր եւ իցէ շփոթութիւն անկա-
րելի կ'ըլլայ :

Պղնձի գարուն հնութեանն ի նախաս յաւելունք թէ
պղնձի զինուց զարդագործութիւնք բնաւ հռովմէական կնիք
չունին , եւ անոնք բնաւ արձանագրութիւն չեն կրեր , ինչ-
պէս այս բանս ստէպ կ'երեւի երկաթեայ զինուց վրայ :
Յայսմ մէկ բացառութիւն միայն կայ : Ի Հռովմ , Քիրխերի
մուզէունին մէջ եղած պղնձէ կացին մը գրեր ունի վրան ,
զորս կարելի չէ եղած կարդալ . սակայն պէտք չէ նաև
մոռնալ , որ պղնձի գարէն եռքն ալ այս տեսակ զէնքեր կը
շինուէին :

Եթէ պղնձէ սուրերն հռովմայեցի չեն , զանոնք չենք
կրնար նաև վերագրել հին Գայլլայցւոց , այսինքն այն
գաղթականաց ամրութիւն , որ Քրիստոնէ չորս գար առաջ
մտան ի Գայլլիա , եւ անոր տուին իրենց անունը , ինչու
որ Գայլլացիք երկաթէ երկայն սուրեր ունէին : Կը մնայ
զանոնք վերագրել Կեղուաց , որք անտարակոյս այն զէնքերը
Փիւնիկեցիներէն առած էին , եթէ անոնց շինութիւնն մեզ
ժամանակակից Գնչուներուն նման թափառական խումբի
մը գործն եղած չէ :

Ստուգիւ ամենէն հաւանական կարծիքն է Կեղուաց վե-
րագրելն պղնձէ զինուց գործածութիւնը , եթէ ոչ ծագումը :
Այսու կը բացատրուի այն զինուց ներկայութիւնը փակեալ
ուղիներու եւ քարասեղաններու մէջ , (dolmen) , որոնց
կեզտ յիշատակարաններ ըլլալն ումանք առ վայր մի ուղեցին
ուրանալ : Այսու կը հասկցուի հաւասարապէս թէ ի՞նչ պատ-
ճառաւ այս զէնքերս առելի տատաօրէն կը գտնուին կեղ-
տական երկիրներու մէջ , ինչպէս են իուլանտա եւ Թրան-

սայի արեւմտակողմը՝ որովհետեւ բնտկան բան է որ այս ձեռագործութիւնս ուրիշ ո՞ր եւ է տեղի աւելի այն երկիրներուն մէջ երկարագոյն ժամանակ ի պատուի եղած բլլոյ:

Հին կազմածոց այս տեւականութիւնը կը բացարձէ ինքնին պղնձին՝ երկաթին եւ հոռվիմէտկան դրամոց պատահական խառնումը։ Կեղաք, Գաղղլացիք եւ Հոռվիմոցեցիք իրարու քով ապրելով անտարտիոյս իրարմէ փոխագործ փոխառութիւններ ըրած են։ պահելով միշտ իրենց բնիկ ժիպար ձեռագործութիւնը։ Ասկէ կը հետեւի որ ամեն պղնձի կահ եւ կազմած անհրաժեշտ պղնձի գարուն չվերաբերիր, եւ նոյն իսկ հաւանական է որ այս տեսակ կահուց շատն, մանաւանդ գարուու առարկայք այս թուականէ ոյն բետառագոյն են։ բայց կը բառէ որ քանի մը հատեր կանխագոյն ըլլան, պղնձի գարը նախապատմուկան դարուց շարքին մէջ մայնելու պարտական ըլլալու համար։

Կրնանք կարծել թէ այս գարս մեր թուականէն 1200 տարիի չափ առաջ սկսաւ, որովհետեւ Փիւնիկեցոց Եւրոպիոյ հետ ունեցուծ առեւտրական յարաբերութիւններն անշուշտ այս ժամանակ կ'սկսին։ Եւ այս ալ սոսոյդ է որ այն պիտի նիւթոյ մը որոշ թուականի հասնիլն շատ դժուարին է։ Պղնձէ գարուն վախճաննը սակայն աւելի լաւ որոշեալ է եւ պարափ հաստատուիլ չպրորդ գարուն, եթէ իրաւ է, ինչպէս լստ ամենայնի կը հաւասարի, թէ երկաթը Գաղղիացիներէն մուծուեցաւ։ Անգղիոյ մէջ պղնձի գարն առուել եւս երկար տեւելութիւն ունեցաւ, գուցէ մինչեւ հոռվիմական արշաւանքը։ Գալով Սկանտինաւիոյ եւ Դանիոյ՝ հասարակօրէն կ'ընդունաի թէ երկաթը հոն մուծուեցաւ մեր թուականին երկրորդ գարուն մէջ։

Հնագիտական գիւտերը, եթէ պատշաճ կերպով մեկնուին, մեր նախընթաց թուականները կը հաստատեն։ Մէնք անոնցմէ միայն մին ի մէջ պիտի բերենք, այն որ ամենէն աւելի սրտը եւ աղդուն է։

Սէն Նազարէ (St. Nazaire) 1874-1876ին փարուած ջրակացից մեջն (bassin a flot) 8 մեդր եւ 50 հարիւրագումեդր եւ 10 մեդր 50 հարիւրորդամեդր խորութեանց մէջ՝ յղկեալ գարէ եւ պղնձի բաղմանթիւ առարկայներ գըտնուեցան։ Եւ 6 մեդր խորութեան մէջ հոռվիմէտկան կտ-

հուց բեկսրներ եւ Տետրիկոսի^(*) մէկ դրամը (268-275) :

Ուրիշն 6 մեդրի վերնագոյն խառը 1600 տարուան մէջ կազմնւած էր : Համարելով թէ խառերուն ամենէն խորագոյնն նոյն դանդաղութեամբ կազմնւած ըլլայ , կը հասնինք հաստատելու զուգաչափութեան մէկ պարզ կանոնավ թէ հնագիտական խառն թրիտոսէ 400 է մինչեւ 1,000 տարի առաջ կազմնւած է :

Սակայն իրաւ է որ այս աճման միաձեւութեան վրայ կարելի էր կասկածիլ . բայց չնորհիւ մասնաւոր պարագայի մը նախկին հաշիւն կրցաւ ձգրտուիլ . համրելով ամենանուրը եւ ակներեւ միամեայ խառերը , որ ջրատութեան (alluvion) մրտւը (dépôt) կը կազմէն , եւ այս հաշիւս ալ ձիչդ նոյն ելքը տոււաւ : Եւ ասոյգ է թէ բնաւ ուրիշ նախապատմական ժամանակացոյց մը ասոր չափ երաշխաւորութիւն չունի :

Ուրիշն կրնանք ընդունիլ պղնձի գարը առանց աւանդական ժամանակագրութեան սահմաններէն անդին անցընելու : Այս գարէս առաջ , որ ըստ մեզ , յլլեալ քարի գարուն հետ կը խառնուի , կայ արդարեւ կորուած քարի գարն , որ միակ քարի գարն եղած է : Բայց թէ որ անոր տեւողութեան ժամանակամիջոցը դաստիւ հետագայէն եւ նաեւ անոր վերաբերաց գագարներուն թուէն , լոյնագոյնս տեղի կայ 7-8000 տարեաց մէջ զորս աւանդութիւնը մեզ կը չնորհէ :

ԱՆՏՈՆ ԹՕՓՃԵԱՆ

Ք Ն Է Ա Ր Կ Ո Ւ Թ Ի Ւ Ն⁽¹⁾ (Hypnotisme)

(Շարայառուրիւն)

Այս և առանց նման փորձերու վրայ հիմնելով , Տիւրան ոը կրոյի հետ՝ որ առաջին եղաւ այս մէթոսն ողջունելու և հոչակելու մէջ , շատեր կը կարծեն որ մանկավարժու-

(*) Tetricus , Հռովմ , Հիւպատոս . Կայս . Ծիրանի աւաւ ի Պորտօ . Եւ Խազաւուեց զրեթէ 6 տարի , Գաղղիոյ , Սպանիոյ եւ թրիտանիոյ վրայ :

(1) Տես Պատկեր երես 176 :

թեան համար ո՞չ թէ միայն յոյժ օղտակար, այլ նաև կարեւոր իսկ է քնէարկութիւնն. և լսա այսմ, այս տեսակ փորձերը կ'ուստւմնասիրեն, կը մեկնարանեն ու կը ճգնին ընդհանրացնել և ամեն դպրոցներու մէջ անոր գործածութիւնն իրը անհրաժեշտ մուծանել: Այլ միթէ ուղիղ կը գործեն. հասա՞ծ է ուրեմն այս բարենորոգման դիպաւոր վայրկեանն: — Յուսակի է զի ո՞չ այնչափ դիւրութեամբ պիտի լուծուի այսչափ կարեւոր և այսչափ ծանրակշու և համայն մարդկութեան համար գոցցես մասու և կենաց խնդիր մը: Քանզիս, ինչպէս դիտել կուտայ Պ. Ռիչէ, տղուն լոլոյն յարաշարժ փափոխան մէջ ըլլալով, կարելի է որ թելադրութեան (suggestion) ազդեցութիւնն՝ որ գեռ վերջնապէս ծանօթացեալ չէ, զարգացման միջոցին վնասուկար լինի: Տղոյ՝ մանաւանդ ստամբակներուն կամքն պէտք է զօրացնել դէպ ի բարին ուղղելով. և վասնզի թելադրութիւնն նախ և առաջ ձեռք կ'առնու կամքը. կընայ ըլլալ որ յաջողի երկեմն չարն ի բարին ուղղելու բայց արժան է դիտել զգուշութեամբ, որ՝ այս ոճով տղուն վրայ թելադրական տալաւորութիւնն պիտի չատնայ և արմատանայ. և երբոր զգաստարանէն ելլոյ ու ինքնիրեն տէր ըլլայ, և իր ախտերն ու չար յօժարութիւնք բուռն յարձակմամբ սկսին տիրապետել, իւր կամքը ակարացած ըլլալով, ամենէն յոուի մզմանց և ազդեցութեանց պիտի չկարենայ դէմ դնել:

Ստամբակ բնութիւններն յազգթելու և զսպելու համար՝ կայ' քնէած քնէն գեռ չա'տ աւելին, գեռ չատ լաւագոյնն, ասսուածապաշտ դաստիարակի մը երկայնմտութիւնն ու տուաքինութիւններն կան. և ամեն ոք դիտէ թէ ասոնք վերածնութեան գժուար գործոյն մէջ ի'նչ հրաշալի արդիւնքներ կրնան յասած բերել: Վկայ են այսմ անթիւ անհամար աւանձնականներ, որք՝ մինչ կրից ապերասան ըլլանութեամբ մզրւած, անօրէնութեան չաւդին մէջ ի կործոնութիւն կը դիմէին, կասեցոյց զիրենք կրօնից բարերար ձեռքը, չոյեց, խնամեց, արմաստափուլ ըրտւ կրքերն, բարւոքեց զանտնք և ուղիղ ալողոտայի մէջ դրաւ. այնպիսիներէն քանի՛ քանիներ մարդկութեան ամենամեծ բարերարներ չհանդիսացան չնորհիւ քրիստոնէական դաստիարակութեան: Այլ միթէ գեռ եւս կրնայ տարակուսուիլ կրօնից այս

անզուգական ազգեցութեան վրայ , երբ հիացմամբ կ'ընթեռ-
նունք թէ տարսող ժաղսփարդք , յարոց միջի երդեմն և վայ-
րենիք ու մարդակերք , ընսելացած են , քաղաքակրթուած
և յամենացնի զարգացած ու րարգաւաճած . ո՞րչափ շքել է
և վաեմ այդ անդիմադրելի քաղցր զօրութիւնն որ մարդ-
կութեան կը բարերարէ և զաշխարհ կը յեղափոխէ :

Սոյն այս կէտիս վրայ խրաքանչիւրին ուշադրութիւնը
կը հրաւիրէ ժամանակակից մեծանուն վիլիտովայ մը(*) :

«Կը պնդեմք , կ'ըսէ , որ շատ մը աղջոյք , որոնք չարաչար
միստոթեանց կանխահաս զնհեր եղած են , ընդունուկ են դաս-
տիարակութեան . կրնան նոքա պատուաւոր ու առաքինի
մարդիկ բլլալ : Յաճախ այս տեսակ փափոխութիւնք տես-
նուած են զգաստապաններու մէջ , ուր կրօնքն ազատօրէն
խր ազգեցութիւնը կը ներգործէր : Այս տարաբազդ հոգւոց
համար , որոնց վրայ կ'երեւի թէ նախահօր յանցանքն առա-
ւել կը ծանրանոյ , եկեղեցին բացառիկ միջոցներ ունի եւ
մայրազ որով գութ աղեաց կը սնուցանէ : Այս կարծրացեալ
ոգիքն կ'ահարեկէ նոտ Աստուծոյ դատաստանաց փրկարար
երկիւղիւ . այս անհամայր սրտերն կ'ամոքէ քաղցրագութ-
Փրկչին չարչանաց պատմութեամբ : Անձնանուիրութեան
եւ ջերմաջերմն սիրոյ հազարումէ կ գուռանօքն զանոնք յինքն
կը յանկուցանէ . կը մաքրազարդ է ազաշխարութեամբ եւ կը
որբացնէ խորհրդոց շնորհաք . աղօթից , հնապանդութեան ,
բարեկարգութեան ու աշխատասիրութեան միջոցաւ զանոնք
կը կատարելագործէ : Յիշեցէ՛ք զՃօն Պօսդոյ , որ Թօրինոյ
քաղքին բանակերէն (Յ՛) երխուսարդք կալանաւորներ հանե-
լով , ինքն միայն զանոնք քաղքէն երկուք ու կէս ժամ՝ հե-
ստուորութեամբ շրջագայելու կը տանէր , եւ որոշեալ ժա-
մանն դարձեալ զամենքն ի բանտ կ'առաջնորդէր : Այսպէս է
Եկեղեցւոյ դաստիարակական ազգեցութիւնն : Զիայ յիրաւի
ասրականեալ մի ընութիւն , որ կարենայ ի սպառ դէմ գնել
անոր ի կիր առած միջոցներոն . եւ եթէ կան , անոնք ու
յիմարներն ու յամապներն են , զորս պէտք է արգելուլ որ
չլիսասեն : »

կը թուի վերջապէս թէ դաստիարակութեան տեսակէտով
Քնէարկութեան ընդհամրացումը կրնայ վեստարել ըլլալ :

(*) Էկի Պրան . Քնէարկութիւն եւ Դաստիարակութիւն , 1889 :

Մինչեւ ցարդ ուսումնասիրուած կէտերն , միայն ֆիզիգականքն են . կան դեռ մանաւանդ բնախօսական կարգի երեւոյթներ , որք կը ներդործեն այնպիսի գործարանաց վրայ , որոնց՝ ի բնական վիճակի , թուի թէ կամքն ամենեւին ազդեցութիւն չունի : «Այս ներդործութիւնն , կ'ըսէ Տօգթ . Մընա , հիւանդատածութեան մէջ կրնայ յօդուա գործածուիլ : Կը գտնուին ջղացաւութեան այնպիսի ենթարկեալներ , որոնք յեղակարծ մի զգացմամբ յուզեալ , կամ այլ ո՛ր եւ է պատճառու յանկարծ կը կորուսանեն իրենց տեսութիւնն ու ձայնը . անդատիւլոյց կ'ըլլան , կծկումներ ու փախումներ ունին , որ երբեմն ամիսներով իսկ կը տեսնեն : Արտաքուստ կարի ծանր երեւցող այս խօթութիւնք , անտրոշ ժամանակամիջոցէ մը վերջ անյայտ կ'ըլլան , եւ ինչպէս որ եկեր էին այնպէս ալ յանկարծ կ'աներեւութանան : Այս ինքնակարծ կոյրերն մէկին ի մէկ կը տեսնեն . այս սուտանուն անդամալոյժները նոյն ընդ նոյն կը քայլն : Ասոնք համոզմամբ միայն հիւանդ էին : Համոզեցէ՛ք զիրենք թէ բժշկուած են , անմիջապէս պիտի աներեւոյթ ըլլան իրենց հիւանդութիւններն : Յժմէկն ինքնին , որու վրայ հիւանդներն մեծ վստահութիւն կ'ունենան , ըստ մեծի մասին կը գործէ թեղադրութեալիք յարթնութեան : Իսկ քնչած քունն մարդուն բնական զիւրահաւանութիւնը կը կրկնապատկէ . եւ արթնութեան վիճակին մէջ զգացմանց վրայ եղած անդրագարձութիւնը կ'ոչնչացնէ : Ուստի քնչարկեցէք հիւանդներն , ու ձեր թելագրութիւնն ուրիշ զօրութիւն պիտի ունենայ . եւ մի կամ մի քանի անդամներով յաճախ պիտի ստանաք անյոյս ապաքինութիւններ : Ուստի քնչարկութիւնը մեծապէս կը ծառայէ ջղացաւութիւնը բուժելու : Եղան սակայն ուսնոնք բժշկութեան նոր հետամուտներ ; որոնք բաղձալով ինքնանար գիւտեր ընել , աւելի յառաջ գնացին ու քնչարկութիւնն ուրիշ տեսակ ախտերու եւս իբր գալան գործածել ուզեցին . այս անշուշտ ծայրայեղ չափանցութիւն է , որու դէմ բժշկական ակմբից բազմաթիւ անդամք բարձրածայն բողոք բարձին : »

Տօգթ . Պէսնհայմ պատմելով շատ մը այս տեսակ բժշկութիւններ զրու ինքնանար գիւտեր ընել , աւելի յառաջ գնացին ու քնչարկութիւնն ուրիշ տեսակ ախտերու եւս իբր գալան գործածել ուզեցին . այս անշուշտ ծայրայեղ չափանցութիւն է , որու դէմ բժշկական ակմբից բազմաթիւ անդամք բարձրածայն բողոք բարձին :

գործարանաց վրայ։ Անոր համար ինքն կ'ընդունի որ այս
եղանակաւ պատառառած կամ մաշտած մարմար հիւսուած-
ներն ուղղակի բուժելն անկարելի է։ Սակայն նոյն հիւ-
սուածներն կարուելին կամ բժշկուելին վերջն ալ ջղային յօ-
րինուածութեան մէջ չփոխութիւնք կրնան մնալ, որոնք
կամ նոյն վիրաց հետեւութիւններն են, կամ չվիրաւորուած
մասանց վրայ եղած ազգեցութենէն յառաջ կու գան։ Արդ
այս մնացորդք քնէարկութեամբ կրնան բուժուիլ։ Մեք չեմք
կրնար այս տեսակ հիւսանդատածաթեան արժէքն, օգուտն
կամ վնասներն ի քնին առնուլ։ յայց Տօգթ։ Պէսհայմին
շատ խօսքերն երկիւղած գիտանք, նաև եկեղեցական գա-
ռնին եւս անձամբ ստուգած ըլլալուն, ոչտք է ըսեմք որ
անիկայ իւր փորձերն ճշգութեամբ կը պատոմ։

Ի հուսկն դիսել հարկ է որ թելազրութիւնը կանոնա-
ւոր թէութեանց մէջ կամքին ազգեցութեան շրջանէն գուրս
եղող գործարաններու պաշտօնին վրայ եւս կրնայ ներդոր-
ծել։ Թելազրութիւնը կրնայ սրափին բարտախմանքը արա-
գել կամ յամբացնել։ արիւնն ի մի վոյց հոսեցնել ու մար-
մայ որոշեալ մի մասին վրայ զօրսա որ գունաւորութիւն յա-
ռաջ բերել։ Մի քանի ենթակայից վրայ ո՛չ թէ միայն կար-
մրերանգ նշաններ, այլ նուեւ մորթոյ ուսուցյք եւս տեղի
ունեցած են, եւ վակցնելով լոկ թղթագրոշմեր՝ զորս քը-
նէարկեալն այսուցիկ խարսն կը կարծէր, վէրքեր եւս բա-
ցուած են։ Վերջապէս Պ. Պուրիւ ալ Ռոշֆոռ ցաւագար ու
լուսնոտ ծովեցի զօրականի մը վրայ անսովոր արեան հո-
տումներ փորձած է։ Անոր գաստակներէն քիչ մը վէր մոր-
թին վրայ բթածայր սլաքով անունը գրել ձեւացուց, եւ
երբ յարուեստուկան գուն ընկղմած էր, ըսաւ իրեն։ «Այս
երեկոյ ժամը չորսին պիտի քննանաս եւ բազուկդ պիտի ա-
րիւնաներկ ըլլայ ճիշդ այն գծերուն վրայ զօրս եռ արդ-
իսկ ձեւեցի, եւ անունգ բազիկդ վրայ արեան տառերով
գրուած պիտի ըլլայ»։ Ժամը չորսին կը գիտեն որ կամոց
կառնաց քնէարկութեան թմբութեան մէջ կ'իյնար։ Զոխ
թեւին վրայ եղող տառերն կը սկսին նկարուիլ կենդանի
կարմիր գունով եւ մի քանի կաթիլ արիւն եւս տառ անդ
կը շողշաղայ։ Երեք ամիս վերջը նոյն տառերն՝ թէեւ գու-
հուսեր իին, սուլայն դեռ կը տեսնուէին։

2. Քնէարկութեան բարոյապէս ստոյգ երեւցող գէպքերն

նկարագրելի յետոյ , հիմու յառաջ բերենք մի քանի՞ն այն դիսլուսածոց , որոց իրականութիւնը անստույգ է , կամ սութիւնն իսկ հաստատուած : Այս պատճառուաւ է որ զանոնք համառօտիւ պէտք է պատմեմք , թէեւ աւաղիններէն տևելի պատասխար ըլլան :

Ըսին ոմանք որ մագնիսացեալք անթափանցիկ մարմաց մէջն կրնան տեսնել . կամ թէ՝ իրենց հարցուելու որ ըլլայ , կարող են այլոց հիւանդաւթիւնները ճանչնալ : Այս երեւայթներն 1831ին բժշկական Ակադէմիայի ներկայացուցած մագնիսականութեան վրայ խօսով մի տեղեկագրաց մէջ պատմուած են . որ կը յուելու եւս թէ մագնիսացելոց վըրայ բազմաթիւ փորձեր ընելով հանդերձ , առաջին երեւայթը միացն երկու մագնիսացելոց , իսկ երկրորդն մէկուն վրայ կրցեր է հոււաստել : Քանի մը առարի ետքը , 1837ին , կ'ըսէ Տօդթ . Պետնհայմ , Պետնանաւմբ մագնիսացուցիչ մը նոյն փորձերն ըրաւ գաղղիսկան Ակադէմիայի սրչուած յանձնաժառագոյ մը առջեւ . այլ չկրցաւ գոհացնել և ո՛չ զոք : Այնպէս որ յանձնաժառագոյն անդամներէն Պ . Տիւալուտ Ժիասական տեղեկագիր մը տուաւ , և Պ . Պիւրաէն ի գրաւ գրաւ 3000 ֆրանքի գումար այն մարդուն հոմար , որ տուանց օգնութեան աչաց և լուսոյ , կարգալու կարողութիւնն ունենար : Հետամուտներն եկան . այլ գրաւը չշահոււեցաւ : Իսկ թէ՝ Սալբեկուիթի և թէ՝ Նանսիի դպրոցաց պատկանով արդի բժիշկներ , կը հաւասարամացնեն թէ այս երեւայթներն երբեք չեն կրցած սառուցել : « Ես , կ'ըսէ Տօդթ . Պետնհայմ (*) . կը խօսատվանիմ որ ո՛չ երբեք ականասես եղաց հրաշտեաց . ինչպէս պայծառատեսութեան (lucidité) , նախագուշակութեան ապագայի , մարդուն ներքին զգացմանց կամ բացակայ բաներու կամ ընդ մէջ անթափանցիկ մարմաց տեսութեան , եւն , եւն : »

Ստէպ կը պատահէի որ քնէարկեալը կը կարծէ իրօք տեսնել այն բանն որ մի միայն իւր երեւակայութեանն առջեւ կը նկարուի : Ինչպէս հետեւեալ զէսպէն յոյտնի է : Քնէարկեալի մը Ժամացայ կը ներկայացնեն մարդու մը եռեւէն զոր ինք չէր տեսներ Ժիասական թելտորութեան միջացաւ : Կը հարցնեն իրեն թէ ժամի քանի՞ն այն ժամա-

(*) Թէլտորութիւն . էջ 147 :

ցուցին վրայ . կը պատասխանէ : « Տասն եւ մէկ » : Ճիշդ էր : Սակայն կը յաւելուն հարցնել իրեն ժամացուցին զդիային ի՞նչ տեսակ ըլլալի . այն ատեն կը տատամի , աչուըները կը չփէ ու կը պատասխանէ թէ իւր եւ ժամացուցին միջեւ գոգցես թեթեւ ամազ մը կար : Ի՞նչպէս մեկնել այս բանս : Առող ինչ յաւած մօտիկ ժամահար մը ասան եւ մէկ զարկած էր . եւ ահա այս էր անսարակոյս որ իրեն թելադրած էր թէ ժամացուցին վրայ տասն եւ մէկ ժամ կը տեսնէր : Հետեւապէս ասիկայ ընդ մէջ անիմափանցիկ մարմար տեսութիւն չէր . այլ իրականութիւնն հետ զուգընթաց պատրանք մը : Պէտք չէ՞ ուրեմն որ պատմաւած այս տեսակ սակաւաթիւ տեսութիւններն ի կեզծիս եւ ի ցնորս դատուին : Նոյն ինքն անոնք որ նոյն իրականութիւնը կ'ընդունին , մի՛թէ մագնիսացեալներէն խարստած չե՞ն : Այս կարի ճշմարտանման է . սրբինեւեւ քնիարկութիւնն մէջ մագնիսացեալք , երբ իրենց մասադրութիւնն եւ հայեցուած ի մի կէտ սեւեւեն , այնպիսի մանրակրկիտ պարագայք կը տեսնեն անդ , որ այլոց բոլորսին անզգալի կը մնան :

Տօգթ . Քիւլլէր կը պատոմէ որ քնիարկեալ մը անցոլացիկ մագսղաթի մը առջեւ անշարժ կանգուն կեցած , կը տեսնէր իրբեւ ի հայելով ու կը նկորագրէր այն ամեն առարկայնները զորս իւր գլխուն ևուեւ կը բերէին : Տօգթ . Պիւնհայմ նոյնպիսի փորձերով մի եւ նոյն հետեւութիւնները ձեռք բերաւ . բայց կրցաւ ճշգրտել որ քնիարկեալք յայլց անհնմարկի նշաններէն կը գուշակէին ու կը կուտէին իրենց տեսնել կործած տուարկայններն : Աւատի այս երեւոյթներն մինչեւ ցնորոդ եւ առաւել հաստատուն յուզագննութիւն եւ ցընդարձակոյն աեղեկութիւն չեն կը նար վերջնական կերպով ընդունելի ըլլալ :

Տօգթ . Պուռիւ ի մոջփօր , եւ Տօգթ . Լիւի ի Բարիզ , յենլով այլ եւ այլ փորձերու վրայ , կը պնդէին թէ տպակեայ խողովակներու մէջ փակեալ թունաւորիչ նիւթերն ի հեռուստ եւ առանց ծծուելու կը նային քնիարկելոց ներգործել եւ տնոնց վրայ թունաւորման հետեւութիւններ յասած բերել : Խնդիրն ուստի մնասիրելու համար Բժշկական Ակադէմիայ յանձնաժողով մի անուանեց , որ յետ մանրամասն եւ հասուն քննութեան , 1888ի Մարտի 9ին գումարման մէջ Պ . Տիւժարտէն-Պօմէսի կաղղացած տեղեկա-

գրին միջոցաւ ծանոյց եւ հաստատեց որ յառաջ եկած արդ գեանց եւ ո՛չ մին՝ խողովակներուն մէջ գրուած նիւթերուն հետ յարաբերութիւն չունէր. եւ թէ՝ հետեւապէս, հարկ էր իրը ստոյգ ընդունիլ թէ հիւանդաց վրայ տեսնուող յոյզք եւ վրդովմունք անոնց երեւակայութենէն եւեթու ցնորական եւ մտացածին երկիւղէն կը ծագէին:

Վերջապէս այն զոր կը կոչեն Մտաւրական թեղադրութիւն, — եթէ կայ —, մինչեւ հիմա ըստուածներէն շատ աւելի հետաքրքրական երեւոյթ մի է: Իրբեւ թէ քնէտրկիւղներն՝ կամ ներքին հրամանաւ միայն եւ յենթակայից չտեսնուելով եւ մերթ մի քանի հազարամետք հառաւուրութենէ իսկ զանոնք քնացուցած լինին. եւ սոքո՞ այս մտաւորական հրամաններուն քաջ գիտակցութիւն ունեցած, եւ՝ իրբեւ թէ կենդանի ձայնիւ լսէին, այն թելագրութեանց ազգեցութեան ներքեւ ինկած ըլլան: Ժմանքնք բացարձակապէս այս երեւոյթներն, զորս զգուշութեամբ քններ են Պարոնայքն Օքօրօվիքս, Ֆիպէս ու Բիէս Փանէ: — գոնէ գեռ հաստատութեան եւ ապացուցման կարօտ են, քանի որ շատ անձինք որ նոյն փորձերով գրալած են, նոյին ասուցութեան վրայ չեն համոզուած. եւ Տօգթ. Լիւիի բազմաթիւ անձանց վրայ կատարած եւ ստոյգ կարծուած այն հռչակաւոր փորձերն այսօրուան օրս անհաւասար գանուեցան:

Հարայարելի

ԳԷՈՐԳ ՎՐԴՈՏ. ԹԷՐՁԻՒԱՅԵԱՆ

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՔ

ԿՈՄԻՏԱՍ Ա. ՌՈՎԵԱՆ

Ա. Ռ Զ Ե Բ Ի Բ Ա Ռ Ա Ր Ա Ն

ՀԱՅԵՐԵՆ ԳԱՂԴԻԵՐԵՆ



Սոյն Հայերէն-Գաղղիերէն աշխարհաբար դաստկան Բար-
ուարանն հակառակ իւր փաքք ծաւալին եւ համեստ գնոյն
կը պարունակի; աւաւել քան զ30,000 բառ, եւ գործածա-
կան այլ եւ այլ բնափր ոճեր:

Կը գանուի թէ ի կ. Պոլիս եւ թէ' ի Բերտ Հայ եւ Եւ-
րոպացի ամեն գրավաճառաց քով: Գինն է 15 գհկ, արծաթ:

ՆՈՐ ԸՆԹԱՑՔ

ԳԱՂԴԻԵՐԵՆԻ Ի ՀԱՅ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԵԱՆ

Հանդերձ համառօս ենթականութեամ՝



Մասն Ա.—Ե., կ. Պոլիս, Տպագր. Յ. Գաղափեան: Ե-
րես՝ Ա.—Ե., 604, 80: Գին՝ տառջին Յ մասանց 2 ական գա-
հեկան: Վերջին մասանց 4 տիտոն գահեկան:

Վերացիչեալ յարգոյ հեղինակն այսու վերնագրով գաղ-
ղիերէն լեզուի ու ամսոն նոր գատագիրք մի եւս ի լցո ըն-
ծայած է:

Ամբողջ ընթացքն, որպէս կը ահանուի՝ բաժնուած է ի
հինգ մասունս, որոց իւրաքանչիւրն ուրոյն հասար է:

Գործայն նալսաակն է աշակերտն ի կարձ ժամանակի
գաղղիերէն լեզուն հասկնալու եւ գաղղիերէնէ ի հայ լաւ
թարգմանելու վարժեցունել:

Յատկապէս կը յանձնաբարեկը վայն ամեն անոնց որք
կը փափաքին գիւրաւթեամբ ուսանիւ գաղղիական կարեւոր
լեզուին գլխաւոր սկզբունքը:

Կը գանուի թէ' ի կ. Պ. Պոլիս եւ թէ' ի Բերտ Հայ եւ
Եւրոպացի ամեն գրավաճառաց քով:

Պատկեր տասնեւհինգ օր մի անգամ կը նրատարակուի :

Բաժանորդագրութեան տարեկան զինն է Կ. Պօլոյ համար 40 դամեկան , խկ գաւառաց եւ օսուր երկիրներու համար 50 դամեկան , բյրտարի ծախքը ի միասին հաշուելով :

Իւրաքանչիւր թիւ 2 դամեկան է :

Պատկերի խմբագրաւունն է ի Ծերա , Եկեղի փողոց ,
Թիւ 1 , ուր պէս է դիմել բաժանորդագրութեան եւ թերքին
վերաբերեալ այլ տմենայն խնդրոց համար :